

ԼԵՋՈՒՍԴԻՏԱԿԱՆ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԼԵԶՈՒ



Քաղաքակրթութեան ա՛յգը երկնեց տիեզերական լեզուի մը յղացքը: Երբ տիեզերքի չորս ծագերուն տարադճած մարդկութեան մեացորդները, քաղաքակրթութեան արագ բարգաւաճումով, սկսան խուժել քաղաքակիրթ աշխարհին մեծ ոստանները, հոն, իրենց միտքերուն մէջ եկան թխտել ընկերային նոր գաղափարներ և տեսիլքներ, որոնք, ընդօրոյթ վերջնաօտեցին, զէթ կիսովին, երբեմնի առհասարակ նախապաշարուեցները, և այդ վայրկեանին նոյն իսկ, նոր ու համամարդկային եղբայրութեան մը երազովը զբաւուեցան: Ո՛չ միայն տարբեր և սուր ազգութիւններու և դասանանքներու պատմանող անհատներ ըմբռնեցին, «ընկերային կենդանի» մը ըլլալու իրենց հանգամանքը, այլ և իմաստասէր-բարոյախօսին տեսութեան համաձայն՝ «ւեծ մարմին» անդամներ նկատեցին ինքզինքնին, ջանագիր ըլլալով հետեւապէս օրօրուիլ ու պասեանիլ այդ ւեծ մարմինն հետ, իբր անդամներ, անոր ներդաշնակութիւնն ու գործարանաւորութիւնը հնարաւոր գարձնելու առաջադրութեամբ:

Անհատը՝ հաւաքականութեան, և հաւաքականութիւնը՝ անհատին մէջ տեսաւ իր նսր: Անհատին երջանկութեան գաղափարը արմատացաւ ընկերութեան մէջ խուրապէս: Որպէսզի սերտ ու տեսական ըլլայ սակայն այդ զօգը՝ հարկ էր գտնել զայն մշտնջենաւորելու միջոցը, որով կարճեար խորհող ու զգացող էակը հողեկան ու ընտանի յարաբերութեան մէջ զրուիլ իր ըրնկիր-արտաճներու: Կետ: Պէտք էր՝ պարզապէս վերջ տալ այլևս, — այդ կը պահանջէին ընկերային բարդ կեանքին պայմանները — ալլազան ու բազմազան բարբառներուն, և վերածելով զանոնք միութեան մը, ստեղծել տիեզերական միակ լեզու մը: Ատով թէ՛ Ժամանակի և թէ՛ ջանքի խնայողութեան սատարած ըլլալու համար:

Ի՞նչ հարկ կար եօթը և աւելի տարիներու տքնաջան աշխատանքով սորվելու օտար լեզու մը, ընդունայն խոնջէնքի յանձնառու ըլլալով, երբ մանաւանդ ամենէն աստուածային շնորհներով օժտուած անհատականութիւններ իսկ տիեզերքի վերայ գոյութիւն ունեցող բարբառներուն համեմատաբար փոքր մէկ թիւին հազուկրնային տիրանալ:

Ուրեմն, պէտքը թէ և ընդհանուր՝ սակայն, նա այդ ձեւաւարկներ ու տեսակէտները կը տարբերէին մեծապէս: Հոս, պիտի հիւրընկալուին երկու կարեւորագոյնները այդ տեսակէտներէն, թոյլ տալով արշալոյսին ծնող և վերջալոյսին մեռնողները պատմութեան հարուստ էջերուն վրայ գերեզմանուելու:

Ըստ առաջին տեսակէտին, տիեզերական լեզու ըսելով հարկ է հասկնալ լեզու մը, զոր համագոյքի վրայ գտնուող բոլոր ազգեր պիտի խօսին, գրեն ու գործեն. և որ՝ — անողք Եւ անգործնական գաղափար — վերջ պիտի գնէ մայրենի միւս բոլոր բարբառներուն: Ըստ երկրորդ տեսակէտին՝ անհկա պէտք է ըլլայ, գիտութեան, դիւանագիտութեան և վաճառականութեան միայն սահմանուած լեզու մը: Գննելէ առաջ այս կրկին տեսակէտները, իրենց խորքին ու տարողութեան սահմաններէն ներս, հարկ է հարց տալ. բնական թէ արուեստական պիտի ըլլայ այդ Տիեզերական լեզուն:

Եթէ բնական, անոր անմիջական յաջողութիւնը մի անգամ ընդ միտք, կը թուի տարակուսելի: Բացատրենք թէ ինչու: Բռնական բոլոր լեզուները սկիզբ մը ունին լառազազուցեան, այսինքն, թէ անոնց ծագումը կը խուսափի մեր փորձառութենէն: Քերականական կազմը բնական կարգ մը լեզուներուն վարկապարզի օրոտողներուն պահիկ մը կը թուի դիւրին. սակայն, էապէս զժուար՝ երբ մտնէ կ'ուշուժաստիւրուին անոնք: Շուէտեղէնը, աշխարհի պարզագոյն լեզուներէն մին է նկատուած, սակայն, ան բնական լեզու մը ըլլալու իր հանգամանքով, անհուն զժուարութիւններ ունի արեւելքցիի մը համար, թէ և ըլլալով դիւրին նորվեկիացիի մը, վասնզի թէ՛ աշխարհագրական իրենց դիրքին և թէ՛ բնախօսական կազմուածքին բերուածով ունին՝

այդ երկու ազգերը՝ հանգիստութիւններ, և նուէտերէնը կարելի է գաւառաբարբառ մը նկատել Նորվեգիացիի մը համար, ինչպէս Ձինարէնը՝ Ճարոնցիի մը:

Բառագիտականը, բնական ունէ լեզուի ամենէն գծուարին մասը կը կազմէ, վասնզի բառերը բնական լեզուններուն հանդէպ կէս տրամաբանական վերաբերում մը ունին, որ է ըսել, թէ ձայնին ու նշանակութեան մէջ ընդհանրապէս կապ գոյութիւն չունի բնաւ, բացի քանի մը նմանաձայն բառերէ, տայիւն, բառաչիւն, սօսափիւն, զրդիւն և այլն, զոր օրինակ. ի՞նչ կապ կը տեսնէք ջուրի ձայնին և այդ հեղուկը նշանակող իմաստին միջև:

Ո՛չինչ, ապահովաբար: Բնական լեզուններու կէս տրամաբանական ըլլալու հանգաճանքը ծնունդ տուած է քերականական բազմաթիւ անկանոնութիւններու եւ բացառութեանց, անորոշութիւններու եւ աւելադրութեանց, և մանաւանդ անտանելի ու անտրամաբանական սեռերու զանգաւանութեան: Ֆրանսացին ի՞նչպէս կրնայ արդարացնել կամ տրամաբանօրէն տարահամոզել մեզ il-ի և elle-ի միջև եղած տարբերութեան մասին:

Բնական լեզուններու դերանուններն ալ մնչկատակային կազմն ունին հաւանաբար: Լեզուի մը (բնական կամ արուեստական) գծուարութիւններն ու դիւրութիւնները, թերութիւններն ու առաւելութիւնները տեսնելու և հասկնալու համար կան չորս կերպեր, սովորաբար:

Լեզու մը գծուար է կամ դիւրին ա) ըստ ճնշաբանութեան, բ) ըստ բառագիտութեան, գ) ըստ փոփոխման (չորով և խոնարհում), և դ) ըստ հասմայնութեան (բառերու քերականական կառուցումը):

Այս քառեակ կերպերը, քաջ ի մտի ունենալու է Տիեզերական լեզուի հարցին մօտենալու պարագային մանաւանդ: Թըւարկուած այս պարագաները կ'արդարանան, եթէ բնական է լեզուն: Իսկ եթէ արուեստական՝ անհուն գծուարութիւններու առջև պիտի գտնուինք, վասնզի արուեստական ըսելով պիտի սիրենք ունենալ ի յետագունէ լեզու մը, աւելի տրամաբանական, աւելի կատարելաւ մանաւանդ ա՛լ աւելի դիւրին, ըստ կազմութեան և բառագիտութեան, որ է ըսել, տրամաբանու-

թեան տապարին հարուածներուն շնորհիւ Սահար մը ստեղծել լեզուական կառուածին մէջ, անտանելի և չոր: Ի՞նչ, Անգլիացին պիտի ուզէ՞ր, որ իր better man-ը ըլլար gooder mans, ի սէր հանրութեան, այսինքն պիտի թոյլ տար որ խանգարուէր իր լեզունին ինքնատիպ դրոշմը: Արուեստական լեզուն սեղի պիտի տար, դարձեալ, զլիսպտոյտ տուող բազմապիսի ձեւերու և կամայականութիւններու. օրինակ մը տուած ըլլալու համար կ'արժէ յիշել հոս մէկ ձայնաւոր և մէկ բաղաձայն գիրով բառեր կազմելու դիտումով հմուտ լեզուաբաններու կատարած կամայական մէկ գիւտը, ըստ որում, de (տարբ) պիտի նշանակէր deb (կրակ, հուր) և deba, հրեղէն, բոցեղէն: Ի՞նչ արգեօք պիտի նշանակէր debac-ը հարցնէք թերեւս:

Երկրորդ տեսակէտին պատասխանելով, որ է գիտութեան, դիւանագիտութեան և վաճառակաւմութեան սահմանուած Տիեզերական լեզուի հարցին: Հարկ չկայ յիշեցնելու ազգաց պատմութեան ընթերցողներուն, վաղնջական ժամանակներէ սկսեալ մինչեւ մեր օրերը, աշխարհակալութեան իղձը դէպի տար աշխարհներ դարձուցած է պատմութեան զինուորական հանճարներուն ամօր նայուածքը: Կեդարներու, Աղեւանդներու և Նափոլեոններու երազը եղած է տիրել ազգերու ու անոնց արքաները լծել՝ զբառսներու նման, իրենց կառքերուն և ապա գահաւալ դէպի հայրենիք, անցնիլ յազթական կամարներու տակնը, ժողովրդային խանգալու ծափողոյններու ընդմէջէն: Տիրելու եւ փառաւորուելու այդ տենչը ստեղծած է կարգ մը ազգերու և լեզուններու, պատմութեան մէջ տիրապետութեան և մշակոյթի բարձրակէտին համոզ փառաւոր դարաշրջ ձևեր, զանազան ցամաքամասներու և սահմանածայրերու մէջ, ըստ այսմ, պատմութեան մէջ և անմահացած են Ասորեկներ, Յուճարեկներ, Լասինեկներ, Արաբեկներ, Անգղեկներ և Ֆրանսեկներ իրր գիտութեան, դիւանագիտութեան և վաճառականութեան լեզուններ, այն ատեն երբ ասոնց արձուկրօտը կը ծածանէր կպտտիկ թագաւորութիւններու սահմաններու վրայ կամ մշակոյթը կը շահապետէր երկրագունտի մէկ մեծ մասին մէջ: Մեր ինքնակալներու օրով պէտք է

ըսել շայնքեմն ալ ունեցած է իր փառքի օրերը: Սակայն, արդի ժամանակներու մտածումը և քաղաքարթութեան անհամեմատ զարգացումը ինչպէս և ընկերային բարձր կենցաղը, անբաւարար նկատած են որ ունէ դասական լեզու Տիեզերական լեզուի հանգամանքով պրաւէ ասպարէզը:

Ազգայնականութեան ոգիի զարթումը, ծնունդ առաջ գիտնական միտքերու, մահացու հարուածը տուաւ կենդանի Լասիւնեհերի, որ, Միջին դարու քաղաքակիրթ աշխարհի գասական լեզուն էր, իր փառքի գէնիթին վրայ, և մեռեալ լեզուի էր բարտին հաստատարեց զայն ստյաււմը, սատար անդիտանալով գրական ու նոր բազմադիր ու բազմապիսի լեզուներու գոյութեան: Ռուս գիտնականը իր լեզուէն զուրս ուրիշ ոչ մէկ լեզուով իր միտքին երկունքները պիտի ներէր հրատարակել: Անգլոսաքիտայի արձանգիտները, գիտութեան եւ իմաստասիրութեան ուսանողները, թերի ու կրտստ թարգմանութիւններով միայն կը գոհացնէին իրենց հետաքրքրութիւնները:

Ազգայնականութեան այս ոգին, առիթ ընծայեց բանաստեղծներու որ, գրիչ շարժեն ու գրուստներ հրահան մայրենի լեզուի մասին, հրացիկ ու խանդոտ, դաշն ու յանկուցիչ տողերու մէջ, որպէսզի ապագայ սերունդներ երգաբանեն ու սիրեն զայն(*):

Գիտութեան ուսանողներու համար տենդոտ հարց մըն է ունենալ Տիեզերական լեզու մը, որով, աշխարհի բոլոր գիտական միտքերը կարենային հրատարակել իրենց գիտեմքն ու տեսութիւնները, այսպէս առիթը տալով անոնց իր ժամանակին զբաղելու ամէն խնդիրով, առանց ըլլալու ժամապահառ անազան, թերի սխալ և թարգմանութեանց թարթափանջներով: Իսկ գիւտնագիտութեան համար եւ զած լեզուի մը հարցին կարելի չէ չվերաբերիլ տարակուսանքով, երբ մարդիկ եւ ազգեր այնքան թաքթաքուր ծուղակներ և դաւեր ունին, և գիւրաւ պիտի չհամակերպէին այդ տեսակ լեզուի մը որ ի լուր

աշխարհին հռչակէր իրենց քասքնելի արարքները: Նոյնը կարելի է ըսել վաճառականական տեսակէտէն, Տիեզերական լեզուի մը մասին:

* * *

Քանի որ Տիեզերական լեզուի հարցոյն է որ կը զբաղինք, կ'արժէ տալ հակիրճ տողերով պատմականը այն լեզուներուն ուրնք, իրր այդ երբեմն երկեցած են պատմութեան բեմին վրայ: Այդ հանգամանքով առաջին ձեռնարկը եղած է Վոլափիւք անուրին ներքեւ, գործը գերտան հարուստ քահանայի մը, Շլայլըրի, հրատարակուած 1880-ին: Յետագունեան լեզու մը, հիմնուած առաւելագոյն Անգլերէնի վրայ, որ, սակայն, փոխ կ'առնէ մաս մըն ալ իր բառագիտութեան ռուսական լեզուներէն: Միւսականային բառերու կը վերածէ ան իր բոլոր փոխառութիւնները ու կ'ենթարկէ այնպիսի կամայական խեղակերպումներու որ լեզուին տեղեակ միտքերուն իսկ կը մնայ անճանաչելի: Վոլափիւքը կազմուած է Անգլերէն երկու բառերէ, world և speak, (աշխարհախօս, տիեզերախօս իմաստով): Ուրի սեռական (a), տրական (e) և հայցական (i) հոլոյնքերը(*): Ածականները առ հասարակ իկ յետաժամանիկով կը վերջաւորուին: Ստացական գերանուններն են ob (ես) ol (դուն) om (ան) obs (մենք) և այլն: Կը կազմէ բայերու ժամանակներն ու կրաւորական բայերը նախաժամանակներով, իսկ եղանակները՝ յետաժամանակներով, որով 505 եւ կամ 440 տարբեր ձեւեր ունի այս լեզուն:

Իր քերականութիւնը ունի գերմանական լեզուի կառուցուածք, թէպէտ կը խուսափի անոր բարբոթութիւններէն: Առանց գերմաներէն գիտնալու կարելի է հասկնալ այս լեզուն: Վոլափիւքը բանասիրական տեսակէտէն արժէք մը չի ներկայացներ. բայց սա գաղափարը զգացուց ան, թէ ազ-

(*) Lōfob kemenis vola lolik, patiko etis pek-ulivōl, kele konfidoms volapūke, as bale medas gietikūm vestasfetam.

«Իր սիրն առաւելի բոլոր ընկեր արտաւանս, մանաւանդ մեակաւ միտքեր իւ անոնք՝ որ կը հուսան թէ Վոլափիւքն է միակ եւ մեծագոյն կապերէն մին ազգերու միացմանը»:

(*) Յիշել միայն Մեղպոտիանի «Ո՛վ մեծաբան»-ն ու Ջոպանեանի «Գեղոյն ի պափու հայ լեզուի»-ն գեղոյնները:

գերը արամագիր են ընդունելու Տիեզերա-
ման լեզու մը և թէ՛ Տիեզերական լեզու
մը աւելի դիւրին է սորվիլ քան ազգային
ունէ լեզուն:

Այս լեզուն 1885-ին, մուտք կը գործէ
բովանդակ Ֆրանսայի եւ աշխարհի մէջ:
1889-ին կ'ունենայ իր երրորդ ժողովը,
Փարիզի մէջ, ուր, թէ ունկնդիրներ և թէ
բանաստեղծներ անով արտայայտուեցան, և
զիտուեցաւ թէ երկրագունտի վրայ ունի
ան 282 կազմակերպուած ընկերութիւններ:
կարգ մը գծուարութիւններ ունենալուն
համար, նոյն իսկ հեղինակին կենդանու-
թեանը, անոր կողմնակիցներէն ոմանք սկսան
աւելի պարզել զայն, եզոճելով գրեթէ ա-
նոր բուն առաջին նկարագիրն և ծնունդ
տունի idiom neutralի, որուն հեղինակն էր
միջնագոյնի լեզուներու կաճառին տնօրէ-
նը, Ալէն-Պէտապուրցիի Ռաւէնպերկէր, որ
1902-ին կրատարակեց զայն: Այս լեզուն
աւելի արմատական լեզու մըն է հիմնուած
հերոպական գլխաւոր լեզուներու վրայ,
որք են, Անգլերէնը, Ֆրանսերէնը, Կեր-
մաներէնը, Սպաներէնը, Իտալերէնը և
Ռուսերէնը, և ընդունելի ունէ բառ անհը-
րածիչտարար ասոնցմէ առնուազն չորսին
մէջ պէտք է գտնուի, ընդհանրացուելու
համար. զոր օրինակն. "apetit" և "iri" կը
համուրին իւրիւրին ալ մէջը: Իր բառագի-
տութիւնն ու քերականութիւնը հիմնուած
է Ռումանական լեզուներու վրայ: Զունի
որոշիչ յօդ: Գոյականն ու բառին յօդ-
նակին իրարու կը նմանին այս լեզուին մէջ
և այդ՝ կը կազմէ իր գլխաւոր թիրուծիւն-
ներէն մին. filosofii զոր օրինակ, թէ՛ գո-
յականն է նոյն բառին և թէ՛ յօդնակին:

Վերջին ու աշտմ ամենէն տարածուած
լեզուն է էսպերանթո: Գործ Տքթ. Լ. Զա-
մէնօֆի, ծնած Bietostokի մէջ, 1859, ուր,
ականատես եղաւ նոյն երկրին մէջ բնակող
տարբեր լեզուներ խօսող ցեղերու (Ռուս,
Գերման, Լեհ և Լեհա) ու այս իրականու-
թիւնը մտահոգ ըրան պինքը և սկսաւ ըզ-
բաղիլ Տիեզերական լեզուի մը հարցով:
Իզճը ունեցաւ նախ յարութիւն տալ մեռ-
եալ լեզուի մը: Յետոյ միտքը փոխելով
ուզեց յղանալ նոր լեզու մը, յառաջա-
գունեան հիմքերով: Այս հարցով զբաղած
ժամանակն էր որ, տեսաւ թէ ոչ մէկ լե-
զու անկախ արմատներէ կազմուած է, այլ,

ընդհակառակն, բարդուեցներ և անանց-
ներէ, հետեւապէս, սակաւթիւ արմատ-
ներէ յօրինուած է ան եւս:

Idiom neutralի նման այս լեզուն ալ
ընտրողական է, այսինքն՝ Եւրոպական զըլ-
խաւոր լեզուներէն կ'առնէ իրեն անհրա-
ժեշտ թուող տարրերը և կը համարէ զա-
նոնք, կ'որոգեգրէ միջնագոյնի դարձած բա-
ռեր նոյնութեամբ՝ անցնելով զանոնք իր
ուղղագրական բովէն միայն, կազմեց 2642
բառեր բովանդակող իր Universala Vortaroն,
ուր, անտարակոյս, նուազագոյնին ուզած
էր իջեցնել արմատական բառերը:

Բոլոր հակահիշները — ուղազբաւ ե-
րեւոյթ — mal ժխտական նախամասնիկով
կը շինուին, զոր օրինակ, malbona, (չար,
վատ, գէշ), malamiko (թշնամի): Լեզուին
հնչարանութիւնը խիստ պարզ է ըստ ինք-
եան, ունի հինգ ձայնաւոր գիրեր (a, e, i,
o, u) և վեց երկարբարաններ, քերականու-
թիւնը փոխառիկ է մասամբ, կիսովին՝ ինք-
նատիպ: Բոլոր գոյականները ո գիրով է
ածականներն ալ՝ աով կը վերլուարին (*):
(Օրինակ մը, kara amiko — սիրելի (արա-
կան) բարեկամ): Քառասուն և հինգ յարա-
բերական դերանուններու, ածականներու և
մակդաններու, անհանճար ցանկ էր ունի:
Քերականական համաձայնութեան մէջ եւս
կ'ընդշմարուի նոյն խաղութիւնը: Որոշիչ
յօդը յաճախակի գործածութեան մէջ է եւ
միանգամայն չփոթեցուցիչ: Միօրինակ է
լեզուին կշռոյթը, և կը թողու ծանր լեզուի
մը տպաւորութիւնը ընթերցողին եւ ուն-
կընդգրին վրայ: Էսպերանթոն, տարակոյս
չկայ, իբր ժամանկով աւելի յետոյ հնար-
ուած լեզու մը քան իր նախորդը, աւելի
անթերի և կատարեալ ըլլալու հանգամանքն
ունի անշուշտ, վերագոյն դիտուած քանի
մը թերութիւններէն զուրս: Այժմ, Տիեզե-
րական միակ լեզուն է ան, և գրեթէ տա-
րածուած բովանդակ աշխարհի մէջ, և բո-
լոր երկիրներու մէջ ունի կազմակերպուած
ընկերութիւններ և Ազգերու ժողովը զայն

(*) Patro nia, kiu estas en la cielo, sankta estu
via nomo, venu regico via, estu voia via, kiel eu
cielo, tiel sukau sur la tero, Panon nian cintagan,
donu al ni hodiais, kaj pardonu al ni ŝuldojn niajn,
kaj ne kouduku nin en tenton, sed liberioj nin de la
malbona.
«Վայր մեր քր յիկինս ես, ...»

տարածելու քաջալիք հանդիսացած է: Ահա անուանացանկը այն երկիրներուն, որ տարածուած է ան, Անգղիա, Աւստրիա, Աւստրալիա, Պելճիգա, Պրագիլիա, Պուլկարիա, Ջիմասան, Չիխոսլաւաիա, Տանիմաւա, Էսթոնիա, Ֆինլանսա, Ֆրանսա, Յունաստան, Հոլանսա, Հունգարիա, Իտալիա, Ժաբոն, Եսկուալիա, Լաթվիա, Լիթվանիա, Նոր-Զելանսա, Պարագուայ, Բուլգարիա, Բուսիա, Զուիցեիա, Սիւրիա & Միացեալ Նահանգներ Ամերիկայի:

Էսփէրանթոյի այսքան պարարտ գետին գտնելը սակայն, հետի է գտնացում տալէ Տիեզերական լեզուի մը հարցին: Տիեզերական լեզու ընդհանուր եզր մըն է: Պարտի ան իր մէջ բովանդակել տիեզերքի բոլոր ազգութիւնները անխտիր, մինչդեռ, մարդկութեան իրական դժուարութեանց բարձուժին ներտող արուեստագէտներ սեղմ առուժով ըմբռնած են զայն, սիեզերք բառին ներքե կարծես ստիկ Եւրոպայի իմանալով: Լեզուարանական Տիւղին զարգացումը, այս զարուս, անհամեմատ է, և հմուտ ու փորձ լեզուադէտներ, կաճառի մը կազմութեամբ, շատ աւելի գործնական լուծում մը կրնան տալ Տիեզերական լեզուի հարցին: Եւ տակաւին արուեստագէտներու բարտարամարտութիւններն ու անհատական ջանքերը չեն որ պիտի կարենային իրենք մինակնին բառնալ ընդհանուր կարիքին ծանրութիւնը: Հարց է դեռ, թէ արդէն գոյութիւն ունեցող լեզու մը թէ ո՛չ մեռեալ դասական լեզու մը պէտք է զիրակենդանացնել և: ընդհանրացնել: Թէ ինչպէ՞ս հնար պիտի ըլլայ այդ լեզուն պատշաճեցնել տարբեր ժողովուրդներու բնախօսական կազմուածքին, թէ կարելի՞ է որ այդ լեզուն անաղարտ ու անխեղակերպ պահել քոզոր ժողովուրդներու շրթներուն վրայ: Արդե՞ք, ընտանդական լեզու մը պիտի ըլլայ ան, որ, ամեն լեզուներուն մէջէն պիտի փորձէ գտնել իրական մարգարիտներ ու համազրիչ զանոնք խիստ ճարտար իմանալիութեամբ մը, անոր հազցնելով պարզ ու զիւրին նկարագրի մը պատմունանը: Այս հարցունքներու կարգը կարելի է տակաւին երկարել շատ, սակայն, իրականութիւնը այն է, թէ այսօր, անխուսափելի է Տիեզերական լեզուի մը պէտքը, և առ ի չգոյէ

**ԲԱՐՈՅԱԽՕՍԱԿԱՆ
ԵՒ ԻՐԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ**

Ք Ի Ր Ք Է Կ Ա Ր Դ

Քիրքէկարդ, Մարքսին նման, ծնունդ է Հէկէլի գէմ հակազդեցութեան մը: Հէկէլ առնուաղն սա առաքնութիւնը ունեցաւ: Ան իր ետեւէն ձգեց սերունդ մը ոչ ստրուկ աշակերտներու, այլ գործօն իմացականութեան, և որոնց մէջ Քիրքէկարդ և Մարքս կը ներկայացնեն կարելի լայնքով մտածման ծայրակէտներ: Վասնզի, երբ Մարքս Հէկէլեան տիպիկիսիկան բացուողութիւնը մը որով կարենար բացատրել պատմութեան դէպքերը և այսպիսով հասնիլ աւարկայական գիտութեան մը որ կը պահանջէ տեսութիւնը գործողութեան վերածել, Քիրքէկարդ, նոյն գործիքը կը բանայ ներքին աշխարհին վրայ, քննելու համար իր սեպական հողին կամ հողբանութիւնը, հասնելով ոգեպաշտ իմաստասիրութեան մը որ զինքը կը մղէ խորագոյն յոռետեսութեան և գործողութեան վրայ կամ մէջ՝ յուսահատութեան մը: Թէ Մարքս և Քիրքէկարդ որ աստիճան ուղիղ մեկնած են Հէկէլը, ահազեմական հարց

իտեալ գիտական և իմաստասիրական լեզուի մը, հարկ է սակայն, ունենալ սովորական գործածութեան համար գէթ պարզագոյն լեզու մը որ, նոյնիսկ ամէն ազգի պատմականող միջակ կամ մինչև անգամ տարրական կրթութիւն ունեցողներէ ընդփոյթ որդեգրուի և օգտագործուի:

Տիեզերական լեզուն պէտք ունի քաջերու իր ոտքերուն առջեւ տարածուած խոշորը առաջուր կոխելու և բանալու իր հարթ ուղիին, ու ի դէպ էտուղղել աշխարհի արուեստագէտ, գիտնական և լեզուագէտ բոլոր բանիմաց միտքերուն, մեր Պատմահօր, յատկանշական պատգամը «Սահման քաջաց՝ զեճ իւրեանց»:

Հ. ԱՅՐԻԿ ՎԱՐԴԱՊԵՏ